

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԾՆՆԴԵԱՆ ԹՈՒԱԿԱՆԸ

Մխիթար Սեբաստացի Աքբահօր կենսագրութեան ու վաստակաշատ գործին նուիրուած բազմաթիւ ուսումնասիրութիւններու մէջ, զանազան հեղինակներ - գրականագիտ, պատմագիտ կամ բանահէր, նոյնիսկ Մխիթարեան Հայրեր - 1701 թուականի Սեպտեմբերի 8-ը նշած են որպէս օր ծընդեան կամ սկիզբ՝ Մխիթարեան Միաբանութեան. եւ այդպէս ալ ընդհանուր կարծիք գոյացած է: 1901 թուականի Սեպտեմբեր 8-ին կատարուած մեծաշուրջ տօնակատարութիւնները, Միաբանութեան երկրորդ դարադարձի առիթով, եկած են՝ կարծէք՝ հաստատելու այս վարկածը*:

* Կ'ուզենք յիշատակել յատկապէս.

1. **ՍՏԵՓԱՆՈՍ ԱԳՈՆԾ**, Պատմութիւն կենաց եւ վարուց Տեառն Մխիթարայ Սեբաստացւոյ բարունապետի եւ Աքբայի, Վենետիկ - Ս. Ղազար, 1810: Նախ՝ գրքին մէջ, պատմութեան ընթացքին, գլ. ԺԶ, էջ 149-151, ապա՝ գրքին վերջը, ժամանակագրական ցուցակին մէջ, էջ 303:

2. **ԹՈՐՈՍԵԱՆ Հ. ՑՈՎՃԱՆՆԻՍ**, Վարք Մխիթարայ Աբրայի Սեբաստացւոյ, Բ. տպ. 1932, Վենետիկ-Ս. Ղազար, գըրքին մէջ, պատմութեան ընթացքին գլ. Բ., էջ 127-129, ապա՝ ժամանակագրութեան բաժին, էջ 388:

Յ. ԼիՕ, Երկերի ժողովածու, հու. Գ., Բ. մաս, «Հայաստան» հրատարակչութիւն, Երեւան 1973, մասն Երկրորդ, գլ. Բ., էջ 492:

4. ԶՈՊԱՆԵԱՆ ԱՐՇԱԿ, Դէմքեր, Փարիզ, 1924, էջ 42:

Սակայն վերջին երեսուն տարիներու ընթացքին, Սուրբ Ղազարի Դիւաններուն մէջ, Մխիթարեան Միաբանութեան սկզբնական շրջանի պատմութեան վերաբերող վկայաթուղթերու քննութեանց ընթացքին, զոր կատարած ենք՝ մեծ բանասէր ու նախկին Աբբահայր՝ Պողոս Ծ. Վրդ. Անանեանի հետ միասնաբար, նկատած ենք՝ որ Վանքի պաշտօնական ընդարձակ ժամանակագրութեան, ինչպէս նաեւ առանձնական կամ կիսապաշտօնական Օրագրութիւններու մէջ, 1700 թուականը բնորոշուած է միշտ որպէս «Առաջին ամ Միաբանութեան», 1701-ը՝ որպէս «Երկրորդ տարի», եւ այդպէս՝ ցվերջ. 1749-ը, Մխիթար Աբբայի վախճանման տարին՝ «50րդ ամ Միաբանութեան»:

Հ. ՄԱՏԹԵՈՍ ԵՒԴՈՒԿԻԱՑԻ ԸՆԴԱՐՁԱԿ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԻԹԻՒՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Յայսմատուրքեան պատկառելի հասոր մըն է, կաշեկազմ, ընտիր ու հասոր թուղթէ, ընդամէնը՝ 493 մեծադիր էջերով. (Նախերգութիւն՝ էջ 9-17 եւ սկզբնաթերթ էջ 19, միասին. մնացեալը՝ էջ 20-493, Երկսիւն): էջ 481-484՝ համառօտ կենսագրութիւն Հ. Մատթէոս Վրդ. Եւդոկիացիի (1688-1770), շարագրուած Հ. Մկրտիչ Վրդ. Աւելերեանէն, որ եղած է ժամանակագրութեան՝ շարունակողը: Բուն ժամանակագրութիւնը՝ էջ 21-480: Մեծութիւն էջերու՝ 32,7x22 սմ., սիւնակներու մեծութիւն՝ 23,5x7 սմ. իւրաքանչիւրը՝ 35 տող, առաւել 2 տող՝ խորագիրներու համար; տրուած՝ սիւնակներու գագաթին, ձախին՝ Ամ Տ(եառ)ն..., իսկ աջին՝ Ամ Միաբանութեան...: Սկսելով Միաբանութեան առաջին տարիին՝ 1700, կը հասնի մինչեւ 1749, որ է Միաբանութեան 50-րդ տարին, ներառեալ: Ժամանակագրութիւնը կը կոչուի Երկրորդ հատոր, առաջինը՝ Մխիթար Աբբայի վարքն է, նոյն հեղինակէն, նոյն ձեռագրով:

Ահա՝ մանրամասնութիւններ.

Էջ 19 - ԱՄ ԱՌԱՋՆԵՐՈՐԴ

Էջ 20 - Խորագիրներ՝ սիւնակներու գագաթին.

Ամ Տեառն 1700 - Ամ Միաբանութեան .1.

Էջ 37 - Ամ Տեառն 1701 - Ամ Միաբանութեան .2.

ԱՄ ԵՐԿՐՈՐԴ

Էջ 49 - Ամ Տեառն 1702 - Ամ Միաբանութեան .3.

ԱՄ ԵՐՐՈՐԴ

Էջ 448 - Ամ Տեառն 1749 - Ամ Միաբանութեան .50.

ԱՄ ՑԻՍՆԵՐՈՐԴ

Բնագիրը կը սկսի տարեթիւերու եւ այդ ժամանակի նշանաւոր անձերու (Պապ, Պատրիարք, Թագաւոր) իշխանութեան տարիներու յիշատակութեամբ, Ղուկասու՝ Աւետարանին նման այսպէս՝

Էջ 21 - «Գերապայծառ Մխիթար Աբբայ Հայրն մեր ել ի կողմանցն արեւելից, ի գաւառէն Կարնոյ, եւ ճանապարհ արարեալ՝ եկն եհաս ի Կոստանդնուպոլիս, յամսեանն Յուլիսի, հազարերորդի եօթնհարիւրերորդի (1700) ամին փրկութեան մերոյ»:

(Շար.) - «Ի քահանայապետութեան երջանիկ յիշատակի երկոտասաներորդ (12րդ) իննովկենտիոսի, յիններորդ ամին, որ եղեւ վերջին ամս հովուապետութեան նորա, եւ առաջին ամս մետասաներորդ (11րդ) Կղեմայ, որ յաջորդեաց զհետ նորա»:

«Ի քառասներորդ երկրորդ (42րդ) ամի թագաւորութեան Առաջներորդ Լէոպոլտոսի (Leopold I, 1657-1705) հռոմէական կայսեր...»:

«Եւ ինքն Գերյարդոյ Աբբայ Հայրն մեր էր ի հասակի քսանեւհինգ (25) ամաց՝ յորժամ եկն ի Կոստանդնուպոլիս»:

Էջ 22 - «Ընդ այն ժամանակս ի Կոստանդնուպոլիս Պատրիարք էր Հայոց՝ ուն, որոյ անուն էր Մխիթար։ Էր անդ եւ Խաչատուր Վրդն Կարնեցի, բարեկամ Աբբայ Հօր մերոյ...»:

Հստ ժամանակագրին, երիտասարդ Սեբաստացին կ'իցեւանի Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մօտ, ի Բերա. օրուան Պատրիարքին հրամանով կը քարոզէ, առինքնելով բազում համակիրներ, ժողովուրդին եւ հոգեւորականներէն. շուտով անոնց թիւը չորսէն ութի կը բարձրանայ, որոնց յայտնեաց զբանն Միաբանութեան - կը յարէ ժամա-

նակագիրը - եւ պատուէր տայր նոցա ամենայն զգուշութեամբ զբանն ի գաղտնիս սրտի պահել եւ ոչ ումեք ի վեր հանել» (Ժմն. անդ, էջ 28, սիւնակ 1): Բոլոր աշակերտները տակաւին իրենց ծնողական տուները կը բնակէին: Անոնցմէ երկուքը կուսակրօն արեղայ ձեռնադրել կու տայ, Մխիթար Պատրիարքին արտօնութեամբ, Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, մէծ հանդէսով (անդ, էջ 28, սիւնակ 2):

Այնուհետեւ, Աբրահայրը կը խորհի հոգեշունչ գրքեր տպագրել «առ ազգիս մերոյ լուսաւորութիւն» (անդ). այս նպատակով՝ կը ճեռնարկէ յանքոյթ կողման ուրեք զտուն վարձել եւ զաշակերտեալսն իւր անդր հաւաքել եւ ուսուցանել» (անդ), եւ 1700 թուականի Հովհանքմեր ամսուն՝ սկիզբ կու տայ իր հրատարակչական առաքելութեան, տպագրութեան յանձնելով «Քրիստոսի նմանութեան» ուկեղէն գրքոյիը եւ շարք մը այլ մեկնողական մատեաններ (անդ, էջ 18-19):

Պատրիարքական Աթոռի գահականներու փոփոխութեամբ՝ կը բռնկին հրաժանքներ, որոնցմէ ճողովրելու համար՝ Մխիթար իր աշակերտները զոյգ-զոյգ կ'ուղարկէ քարոզութեան, դէպի էրգորում, Տրապիզոն, Եւղոկիա եւ այլ մերձակայ վայրեր, մինչ ինք տակաւին կը քարոզէր Ղալաթիոյ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամանակագիրը երկար կը պատմէ աշակերտներուն մասին, թուելով նոյնիսկ հրաշապատում իրադարձութիւններ (անդ, էջ 31):

Կը թեւակոխենք 1701 թուականը, որ կ'անուանուի «ամերկրորդ»: Աբրահայրը «ուշ եղեալ ի խնամս հօտին փոքու... ի վարձու կալաւ զտուն մի մէծ, ի թաղն՝ որ վերջին մասն էր ի Բերա Կոստանդնուպոլսոյ, յամսեանն Ապրիլի, յամին փրկութեան մերոյ հազարերորդի եօթնհարիւրերորդի առաջներորդի (1701), որ երկրորդ ամ էր Միաբանութեան մերոյ: Եւ տունն էր վայելչակերտ, պատշաճաւոր ճեւով մենաստանի նմաննեալ» (անդ, էջ 37), ուր «զօրն ողջոյն ամենքեան ժողովեալ անդ՝ ընթերցման գրոց եւ ուսման հպատակ կային» (անդ, էջ 38):

Կատաղի հալածանքներով կը դպրոի Կ. Պոլիսը: Խռովութեանց հրդեհի բորբոքելուն՝ Մխիթար զարձեալ կը ցրուէ աշակերտները եւ ինք կը փութայ ապաւինիլ Յիսուսեանց մօտ, անկէ՝ ֆրանսական դեսպանատան յարակից՝ Ֆրանչիսկեան Վեղարաւոր Հայրերու վանատունը: Այս դէպերու դժիսեմ թոհութոհին մէջ՝ օրէ օր կ'աւելնայ աշակերտներու

թիւը: Մխիթար կը խորհի իր նորածին Մխաբանութիւնը փոխադրել ապահով էրկիր՝ Լեռնա-Լիբանան, Յունաստան:

Վերջապէս կը ծագի 1701 թուականի Սեպտեմբեր 8ը. տօն՝ Աստուածամօր սուրբ ծննդեան: Վեղարաւոր (քափուչին) Ֆրանչիսկեան Հայրերու վանատան մէջ, Մխիթար իր մօտ կը հրաւիրէ հասակաւոր աշակերտներէն 9 հոգի, որոնցմէ չորսը՝ արդէն իսկ վարդապէտ¹ (անդ, էջ 46):

«Այս իսկ է վախճան Մխաբանութեան մերոյ» խօսքերով (անդ), Մխիթար սկիզբ կու տայ հաւաքոյթին, զոր կրնանք անուանել առաջին ընդհանրական հաւաքոյթ կամ ժողով Մխիթարեան նորածին Մխաբանութեան, օրակարգի երեք նիւթերով:

1.- Քսանհինգամեեայ Մխիթար Վրդ. Մերաստացի, մանրամասն բացատրութիւններով իր հետեւող անդրանիկ միաբաններուն յստակօրէն կը ներկայացնէ նախ՝ Մխաբանութեան նպատակն ու միաձոյլ նկարագիրը, տեւական բնոյթը, անդամներու յանձնառութիւնները՝ ուխտերով. այն է՝ վանական միացեալ ոյժերով վերաբժարծել մեր նախնեաց հաւատքը, թարմ իւղ հայթայթել անոր առկայծ ճրագին, մեր հին հոգեւոր մշակոյթի վերածնունդով, մշտապէս կապուած բոլորը՝ մէկ վանքի մէջ եւ մէկ Առաջնորդի ղեկավարութեան ներքեւ: Կարգ մը մեկնաբաններ, Մխիթարի այս որոշումներուն մէջ կը նկատեն պատմական մեծ յեղաշրջում եւ վերանորոգում հայ վանականութեան աւանդական իրավիճակին, թէեւ հետեւողութեամբ Արեւմուտքի վանական կազմակերպութիւններուն:

2. - Մրտեւանդն աղօթքով. ապա՝ Մխաբանութիւնը կը յանձնէ Ս. Աստուածամօր պաշտպանութեան, Սուրբ Տիրամայրն անուաններով «Պահպանի Որդեգրաց», իսկ իր միաբանները՝ «Որդեգիր Կուսին, Վարդապէտ Ապաշխարութեան», այս բառի աւետարանական խորունկ առումով, որպէս բոլորական փոխակերպում, վերանորոգում՝ հոգեւոր ու մտաւոր. հուսկ՝ պաշտօնական կնիքի մակագիր կը սահմանէ Ռ.Կ.Վ.Ա տառերը: Ամէնէն վերջ՝ կը խոստանայ Աստուածամօր սուրբ ծննդեան տօնը ամէն տարի կատարել ութօրէքով, եւ Ս. Կոյս Մարիամի

1. Ժողովին մասնակցող 9 միաբաններն են՝ Հ. Եղիա, Հ. Յովհաննէս, Հ. Գէորգ, Հ. Մանուէլ վարդապէտներ, եւ պարզ եղբագրներ՝ Ղազար Ակնեցի, Յովհաննէս Սեբաստացի, Ազարիա Կ. Պոլսեցի (Բերայէն), Գաբրիէլ Կարնեցի եւ Միքայէլ Սեբաստացի: Գոււխ բոլորին՝ Մխիթար Վրդ. Սեբաստացի:

ծննդեան նուիրուած խորան մը կանգնել իր վանքին եկեղեցւոյն մէջ:

3. - Օրակարգի երրորդ եւ վերջին նիւթն էր, որու մասին կ'երկարի խորհրդակցութիւնը՝ թեր ու դէմ կարծիքներու փոխանակութեամբ, Միաբանութեան անցտաձգելի տեղափոխումն էր՝ Օսմանեան մայրաքաղաքի դժնէ պայմաններէն հեռու, ապահով երկիր մը, մշտապէս ազատելու համար լոյսի եւ յոյսի այս գրկարար նոր Տապանը, որ կայք պիտի առնէ շուտով Յունաստանի արեւմտեան ափունքին վրայ, հին Պեղպանէսի Մոռէա յորջորջուած հողատարածքին վրայ, Մեթոն բերդաքաղաքի պարիսպներուն մօտ, Վենետիկի հզօր Հանրապետութեան հովանիին ու պաշտպանութեան ներքեւ (անդ, էջ 45-47): Եւ այսպէս կը վճռուի Միհիթարեան Միաբանութեան ճակատագիրը, որու հիմնարկէքն արդէն կատարուած է, թէեւ անպաշտօն ձեւով, նախորդ տարին, 1700 թուականի Ապրիլ ամիսէն սկսած, ինչպէս տեսանք, թերեւս նաեւ աւելի կանուխ: Ժողովի ընթացքին չկայ Հիմնարկութեան խօսք, այդ արդէն կատարուած իրողութիւն է:

Միաբանութեան տեղափոխումը կը տեւէ չուրջ երկու տարի: 1703 թուականին նուիրուած սիւնակներուն մէջ, ժամանակագիրը կը հաղորդէ թէ Մեթոնի մէջ, «Միաբանութիւնն մեր... ի չորրորդ ամէ անտի կառուցման իւրոյ, կանոնաւոր միաբանակեցութեամբ եւ յիմաստից ուսման առաջանալոյ սկիզբն արարեալ, առ սակաւ սակաւ սնաւ շնորհօք Տեառն» (անդ, էջ 64):

Եզրակացնելով, ստիպուած ենք Միհիթարեան Միաբանութեան ժամասլաքը՝ ո՛չ թէ մէկ ժամով, ինչպէս սովոր ենք՝ գարնան կամ աշնան եղանակներուն տեղափոխել, այլ ամբողջ մէկ տարի նահանջել, ու պաշտօնապէս յայտարարել 1700 թուականը՝ որպէս սկիզբ եւ առաջին տարի Միհիթարեան Միաբանութեան:

ԿԱՐԵՒՈՐ ԹՈՂԻԱԿԱՆՆԵՐ

Միհիթար Մեբաստացին, 1696-ի գարնան, Մեբաստիոյ Ս. Նշան վանքին մէջ, կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի, 20 տարեկանին: Եւ ահա՛, այդ օրերուն իսկ, Միաբանութիւն մը հիմնելու հսկայ գաղափարը կը յղանայ⁹:

2. ԹՈՐՈՍԵԱՆ Հ. ՑՈՎՀԱՆՆԵՍ, Վարք Միհիթարայ Արքայի Անդամականացւութեան բաժին՝ էջ 387:

1697-ին կ'երթայ Կ. Պոլիս, առաջին անգամ ըլլալով, հանդիպելու տեղույն էրզրումցի Խաչատուր Վարդապետին եւ խորհրդակցելու Միաբանութիւն մը հիմնելու հարցի մասին³:

1699-ին, Կարնոյ Հնձուց վանքին մէջ, կը խորհրդակցի տեղույն Առաջնորդ Մարգար Եպիսկոպոսին հետ, նոյն խընդրով⁴:

1700-ին, երկրորդ անգամ ըլլալով կ'երթայ Կ. Պոլիս եւ կը ճեռնարկէ Միաբանութիւն հիմնելու ծրագիրն իրագործել: Ունի արդէն աշակերտներ⁵:

ԱՅԼ. ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

1. ԵՐԿՐՈՐԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ՝ ի նպաստ Մխիթարեան Միաբանութեան ծննդեան թուականի ճշումին, Մխիթար Աբբայի առաջին աշակերտներէն՝ Հ. Թովմաս Սեբաստացիին ընծայուած օրագրութիւնն է (29,5x20 սմ. մեծութեամբ տետրակ մը, նոտրգիր, երկսիւն): Խորագիրն է «Համառօտ Տարեկան՝ Միաբանութեան Միայնակեցաց Հայոց...». ունի աւելի հակիրճ ու կտրուկ ոճ, փոքրիկ մանրամասնութիւններով՝ ճոխ:

Այսպէս կը սկսի գրութիւնը. ՅԱՄԻ ՏՆ 1700, «Սեբաստացի Մխիթար Վարդապետ, որ է առաջին Աբբայացը մեր, չուեալ ի քաղաքէն Արզրումայ, հանդերձ երիւք միաբանօք⁶, եհաս ի Կոստանդնուպոլիս, առ ի զետեղիլ ուրեք եւ ի գործ ածել զվաղեմի բաղձանն եւ զդիտումն իւր. այսինքն՝ տալ աճումն եւ զառաջացումն Միաբանութեան» (անդ, էջ 1, սիւնակ 1): Այստեղ եւս չի խօսուիր նոյն հիմնարկէքի մասին, այլ՝ արդէն իսկ գոյութիւն ունեցող Միաբանութեան մը աճման ու բարգաւաճման մասին. վաղեմի բաղձանքին իրազրումը: Մխիթար ունի արդէն երեք աշակերտ. Պոլիս գալէն ետք, նոյն տարին իսկ կ'աւելնան այլ 5-6 հոգի: «Յառաջնում ամի Միաբանութեան մերոյ - կը յարէ Օրագիրը - ... թիւ անձանց Միաբանութեան մերոյ էին ինն» (անդ, էջ 1, սիւնակ 2):

3. Անդ, էջ 97 եւ 387:

4. Անդ, էջ 111:

5. Անդ, էջ 115 եւ 389:

6. Ասոնք են՝ Սեբաստացի Հ. Յովհաննէս Վրդ.ը. Ղալաթացի Տիրացու Ցովհաննէսը եւ էրզրումցի Գարրիէլը:

Այս փաստաթուղթի վկայութեամբ ալ, հիմնարկութեան թուականը նկատելու ենք 1700-ը. թէեւ աւելի կանուխ թուական մըն ալ հնարաւոր է ենթադրել, բայց ո՛չ երբեք աւելի ուշ:

Հստ այս «Տարեկան»ին կամ Օրագրութեան, Մխիթար Աբբայի առաջին աշակերտն եղած է Հ. Յովհաննէս Վրդ. Սեբաստացին (1696-ին), ապա՝ Ղալաթացի Տիրացու Յովհաննէսը (1697-ին), էրզրումցի Գաբրիէլը (1698-ին), Հ. Եղիա Վրդ. Կ. Պոլսեցին (1700-ին). նոյն թուականին նաեւ, ինչպէս այլուր յիշատակեցինք, Այնթապցի Տիրացու Մարդիսը (որ կոչուեցաւ Հ. Գէորգ), Ակնցի Տիրացու Ղազարը, Ղալաթացի Ազարիան եւ Սեբաստացի Տիրացու Յովհաննէսը (որ կոչուեցաւ Հ. Թովմաս)՝, հեղինակ սոյն «Տարեկան» Օրագրութեան (սև'ս անդ, էջ 1, սիւնակ 2):

2. ԵՐՐՈՐԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ՝ ի նպաստ նոյն կարծիքին, նկատմամբ Մխիթարեան Մխաբանութեան ծնունդի թուականին, փոքրադիր ուրիշ Օրագրութիւն մըն է, նոյնպէս համառօտ, Մխիթար Աբբայի առաջին աշակերտներէն՝ Հ. Պօղոս Վրդ.ին վերագրուած, որ կ'օտտագործէ ժամանակագրական նոյն դրոյթը. «1700 - Առաջին Ամ Միաբանութեան»⁸: Բնագիրը կը պահուի Ս. Ղազարու Դիւանին մէջ, ինչպէս նախորդը՝ Հ. Թովմաս Սեբաստացիի գրութիւնը, որոնք բազմից օգտագործուած են վանքի աշակերտներու դաստիարակներէն, Մխաբանութեան սկզբնական շրջանի պատմութեան մասին դասախոսութեանց ընթացքին, նաեւ ստորագրեալէս (1970ական տարիներուն), Մխիթար Աբբայի անտիպ խրատներու հատորիկներու կողքին տեղադրուած:

3. ԶՈՐՈՐՈՐԴ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ՝ օրագրական ուրիշ ձեռագիր մըն է, որ կը պահուի Վիեննայի Մխիթարեան Մատենադարանը, հրատարակուած «Հանդէս Ամսօրեայ»ի մէջ, 1949-ին (էջ 321-362), Մխիթար Աբբահօր մահուան երկրորդ դարադարձին նուիրուած, «Տօնագիրք» յորջորջումով: Խորագիրն

7. Հ. Թովմաս Թուղորսոսան, Սեբաստացի (1678-1759):

8. Հ. Մատթէոս Վրդ. Եւլոկիացիի (Քարաքաչեան), ժամանակագրութեան աւարտին՝ կը տրուի ամբողջական ցանկը Մխիթար Աբբայի 54 աշակերտներուն: Հ. Պօղոսը՝ Յրդն է, Հ. Թովմասը՝ Յրդը իսկ ինք՝ Հ. Մատթէոսը՝ 15րդ, ծնած 1678-ին, որ՝ Մեթոնի վանքը մտած է 1706-ին. վիճ. 1770-ին (ժամանկ՝ էջ 460-464): Հ. Պօղոս Միմոնեան, Կ. Պոլսեցի (1680^o-1758):

է «Համառօտութիւն վարուց Տեառն Մխիթարայ Աբբայի». Հրատարակողն ու ծանօթագրողն է Հ. Վահան ինդիզեան: Ձեռագրի հեղինակը անծանօթ է. գրուած կը համարուի 1751-էն ոչ շատ ուշ՝ բագում մանրամասնութիւններով ճոխ⁹, մերթ աւելի սեղմ:

Սկզբնաւորութիւնը շատ նման է Հ. Մատթէոս Եւլոկիացիի ժամանակագրութեան, նման հանդիսաւոր թուարկումներով, բայց նաեւ յաւելեալ պատմական տեղեկութիւններով.

«Մեծ Բաբունապետն եւ Գերապատիւ Մխիթար Վարդապետն, միսիթարն հայկազեան տոհմիս, շնչեալ առ յԱստուծոյ սկսաւ զաշակերտս ի միաբանութիւն կրօնի ժողովել, ի լուսաւորութիւն ազգիս Հայոց: Վասն որոյ յամի փրկութեան մերոյ 1700, յամսեան Յուլիսի - ի 1400 ամի լուսաւորութեան Հայկազնոյ, ի ՌՃԽԹ (1149) թուականութեանս Հայոց (=1700)... ի հայրապետութեան Տեառն Նահապետի Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ի պատրիարքութեան Երուսաղեմայ... ի պատրիարքութեան Կոստանդնուպոլիսյ Մխիթարայ Հայոց Պատրիարքին, զոր յաջորդեաց Մելքիսէթ Պատրիարքն՝ 1701, որում յաջորդեաց Եփրեմն, եւ զկնի տասն ամսոց յաջորդեաց Աւետիքն... եկն եկաս ի Կոստանդնուպոլիսի, ի Խալաթիա, եւ սկսաւ ժողովել զաշակերտսն, եւ թիւ միաբանելոցն եղեւ ութ: Վասն որոյ այս եկեւ առաջին ամ Մխիթարեան Մխաբանութեան» (Հանդ. Ամս. 1949, «Տօնագիրք», էջ 343):

«Յամի Տեառն 1701, երկրորդ ամ Մխաբանութեանս, ի քաններորդ վեցերորդ ամի հասակի իւրոյ, յամսեանն Ապրիլի, ի վարձու կալաւ գտուն մի մեծ... ի Պէջողլի... զմիաբանեալ-սն իւր ի տուն անդր հաւաքեաց եւ սկսաւ զնոսա ուսուցանել՝ ըստ որում իւրաքանչիւր ումեք պիտոյ էր...» (անդ, էջ 344):

Կենսագիրը յաջորդաբար Խաչատուր Վրդ. երգորումցիի մէկ ձեռագրէն կը հաւաքէ օրագրական շարք մը տեղեկութիւններ, ամսաթուերու եւ նոյնիսկ շարթուան օրերու նշումներով, ու կ'աւելցնէ.

«Յամի Տեառն 1702, ամ Մխաբանութեան 3». այդ տարին տեղի կ'ունենայ Մխաբանութեան Պոլսէն Յունաստան փոխագրութիւնը. փախուստի զանազան ճանապարհներով, աստանդական ծովագնացութեամբ՝ իզմիրէն Զանթա եւ հուսկ

9. Տե՛ս Հ. ՅԱԿՈԲՈՍ ՏԱՇԵԱՆ, Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Մխիթարեան տպ., Վիեննա 1895, Ձեռագիր թ. 494, էջ 905:

ի նէապոլիս Կորնթոսի, ուր կը հասնի Միսիթար 1703 թուականի Փետրուար ամսուն (անդ, էջ 347)¹⁰:

Այսպէս կ'աւարտի Միսիթարեան Միաբանութեան պատմութեան սկզբնական ժամանակաշրջանը (1700-1702), ու կը սկսի երկրորդ հանգրուանը՝ Մեթոնի կազմակերպուած ու ծաղկուն շրջանը (1703-1715). բայց ահա՝ պատերազմ, բնաջնջման սպառնալիք, կործանում, աւերած ու թալան... եւ տարագրութիւն դէպի Վենետիկ (1715), եւ հուսկ՝ հաստատուն տեղաւորում ի Սուրբ Ղազար կղզի, վերջին հանգրուան նժդեհութեան Միսիթար Աբբայի ժառանգներուն, հիւրընկալ՝ բայց օտար ափերու վրայ ստեղծելու «փոքրիկ Հայաստան», հոգեւոր մշակոյթի «փոքրիկ Հայրենիք»:

ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐ 1800-1900 ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԷՆ

ԺԹ. դարը կը սկսի փոթորկայոյզ. քաղաքական աշխարհագորդ յեղաշրջումներ, բռնագրաւման մոայլ ամպեր կը սպառնային Միաբանութեան գոյութեան. այդ ժամանակաշրջանէն, 1800-1801 տարիներէն մեզի չեն հասած յորելինական տօնակատարութեանց արձագանգներ. Միաբանութեան առաջին հարիւրամեակը չէ տօնուած հանդիսապէս:

Գիտենք որ Միաբանութիւնը այդ օրերուն ամէն ջանք կը թափէր, Ստեփանոս Ագոնց Արքեպիսկոպոս Աբբահօր գլխաւորութեամբ, ազատելու համար այդ կործանարար արհաւելքէն, դեսպաններ ուղարկելով մինչեւ Միլան ու Փարիզ: Աբբահայրն ինք, ճարահատ, կը ներկայանայ ահեղ Նափուէոնին, Վենետիկի մէջ, 1806 թուականի մոայլ առաւօտ մը:

Միաժամանակ, Սուրբ Ղազարու վանականները, մշտամրմունջ ժամերգութիւններու խունկն արծարծելով, մշակութային ժրաշան աշխատանքով կը շարունակէին ծառայել հայ ժողովուրդի վերածաղկումին, վանական ճգնարանը դարձնելով հոգեւոր վերանորոգումի դարաւոր վերնատուն, մշտաբորբոք վառարան, ամուր հիմերը դնելով այն շարժումին, զոր արեւմտահայ գրականութեան մէջ ընդունուած բառամիթերքով՝ կ'անուաննենք «Վերածնունդ»:

1816-ին, «Հայկական Ակադեմիայի տիտղոսով եւ արքունական հրովարտակով ապահոված իրենց գոյութիւնը,

10. Սոյն ուսումնասիրութեան աւարտին կը տրուին լուսապատճէնները կահեւոր էջերու, յիշատակուած օրագրութիւններու բնագիրներէն:

Սուրբ Հազարու գիտնական միաբանները հպարտանքով կը հիւրասիրեն անդլիացի մեծ բանաստեղծ Լորտ Պայրընը, որ իրենց գովքը կը հիւսէ իր նամակներուն մէջ:

Այդ օրերուն, մեղուածան աշխատանքով, հազարի հասնող ձեռագիրներու քննութեամբ կը պատրաստուէր «Նոր Հայկազեան Բառարանը» (1836), ծնունդ կ'առնէր «Բազմավկէպ» (1843), ու կը ճնչէին Բագրատունիի եւ Հիւրմիւզի թարդմանչական շեփորները, ու դարը կ'երկարի, կը ծանրաբեռնուի Հ. Ղեւոնդ Ալիշանի հսկայական հատորներով:

1901-ի Մեպտեմբեր 8-ին, մեծահանդէս տօնակատարութեամբ կը յիշատակուի Մխիթարեան Միաբանութեան 200-ամեակը: Ի պատրաստութիւն այդ մեծ Յոբելեանին, օրուան Աբբահայրը՝ իգնատիոս Արքապս. Կիւրեղեան, 1899-ի ընթացքին կը ձեռնարկէ Ս. Ղազարի մայուսաճարի հիմնական ու հսկայածաւալ նորոգութեանց. (ընդարձակում աւագ բեմին, տեղափոխում աւագ խորանին՝ շուրջ երեք մեղրով դէպի արեւելք, կառուցում կամարաձեւ նոր գմբեթարկի, տեղափոխում Մխիթար Աբբահօր դամբանի [1899 Դեկտ. 4-5], գեղազարդում եկեղեցիին՝ բազմաթիւ գունագեղ որմնանկարներով, գործ՝ խտալացի համբաւաւոր նկարիչի մը, գետեղում իննցարուգ շինուած երկներանգ հսկայ պատուհաններու՝ Մահակ-Մեսրոպի կերպարներով, գունազարդում որմերու, ձեւաւորում աստղազարդ երկնակամարի՝ ամբողջ տաճարի երկայնքին, զգեստաւորում պատուհաններու՝ գոթացել փայտակերտ զարդասիւներով, եւն.... եւն....):

Հակառակ Աբբահօր տեւական ջանքերուն՝ աշխատանքները արագացնելու, գործերը կ'երկարին մինչեւ 1901 թուականի սկիզբները: Այդ պատճառով է որ, ինչպէս իմացած եմ երիտասարդութեանս օրերուն՝ վանքի ծերունիներէն, յորելինական տօնակատարութիւնները տեղի ունեցած են նոյն տարուան աշնան:

Այդ տեղեկութիւնները քաղաք եմ յատկապէս՝ Կիւրեղեան Աբբահօր շատ մտերիմ մէկ աշակերտէն, Հ. Ղեւոնդ Վրդ. Տայեանէն, որ երկար տարիներով պրապտումներ ալ կատարած է Ս. Ղազարի Մայր Դիւանին մէջ. նմանապէս՝ սոյն յօդուածին մէջ յաճախ յիշատակուած եւ Յոբելեաններու ուկեղէն օղակը փոխանցող Հ. Քերորէ Վրդ. Զրաքեանէն:

Ահա՛ թէ ինչո՞ւ տարի մը կ'ուշանայ Մխաբանութեան հիմնարկութեան երկրորդ դարադարձի տօնակատարութիւնը, սուեղծելով շփոթութիւն թուականներու: Մեր ներկայ ուսում-

նանիրութիւնը կը հրատարակուի ի լուսաբանութիւն այս կարեւոր հարցին, եզրակացնելով՝ 1700 քուական, սկիզբ եւ առաջին տարի Միհրաբեան Միաբանութեան:

**Հ. ՆԵՐՍԻՍ ՏԵՐ-ՆԵՐՍԻՍԵԱՆ
Միանձն Միհրաբեան**

*Տիտղ. Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Արեւելեան եւրոպայի
(Հայաստանի - Վրաստանի - Ռուսայինայի - Շուստիոյ)*

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒ

ՅԱԴՎԱՆ ՄՐԱՎԱԾԱԿԱՐԳԻ

ՄԻԱՆՉԱՆՑ ՀԱՅՈՑ ԻԿԱՐԳԻ ՄՐԱՅՈՑ ԱՐԱՅ ԱՆՏՈՒ

Ի ԴԵ ՌԱ Ց ԱՐ Ա Յ Ե

ՄԻԱԹԱՐԱՑ ԱՌԱՋՆՈՑ ԱԲ

Բ Ա Ց Է Ն Ո Ր Ո Դ Ե Կ Ի ՞ Ե .

Յորում պատասխ ամենայն ինչ սրբազնն կարգին պատրիկ: իբր թէ զիարդ և որպէս նորոգումն արար կարգին սրբոյն հըբքայ աշն-
տոնիոսի դերայարդոց միջիթար արքայն առաջին: ըստ որում
զիարաբանութիւնն միանձնանց հայոց կառոց և զնոսա ի սոյն նորո-
գեալ սրբազնն կարգս եմծից: Եւ զոյգ ընդ ամին պատօնին ամեր-
նայն անսցք ընդդիմութեանց, որք ընդ նա և ընդ միաբանութի-
նորա անցին: Եւ թէ որպիսի խոհեմ և պահնչվի կառավա-
րութիւն գիտարդս զայս յառաջացոց: Զինչ ինչ մեծ ամենքը
գործեցան ի նմաննեւ: և որչափ ինչ յիշառակաց արժանիք՝ եղին
ի սրբազնն կարգին յայսմիկ և շուրջ զսովաւ: Ակաս-
նելլվ յամէ առաջնումէ կառուցանն սո-
րա և առ յանքայ:

Արարեալ ի պատուական հօրէ մատթեոսէ անձա-
րանութեն վարդապետէ:


լուսակ: ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ յարեցեալ

ընդ պատուակրութիւն սումնէին կենաց և վա-
րուց դերայարդոց միջիթարց մշու-

բոցն որպասմէ նախախորդանուց:

ԱԿԻՉԱԲՆ ԳՐԱԴԻ ԱՌԱՅ ԵՌԵՒ ՅԱՅԱՀ.

ՄԵՆ 1741. ՅԱՆՈՒՅՆ ՅՈՒՆՔԱՐԺ. I.



ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ ՄՐԱԶԱԿԱՐԳԻ ՄԻԱՀԱՅՆՑՆ ՀԱՅՈՑԴԿԱՐԳԻ ՄՐՈՅՑՆ ԱԲԱՑ ԱՌԱՋՆԻ

ԴԳԵՐԱՅԱՐԴՈՑ ՄԻՒԹԱՐԱՑ

ԱՐԱՅՈՒՑ ԱԲԱՑԵԿՈՐՈՒՆՈՅ

Յորում պատուի ամբ թնջ պղրացն կարգի այսորդի միանելով յամ առաջ նոյ կառուցման սրու և առաջապա:

ԱՄ ԱԽԱՀՆԵՐՈՐԴ

Ժմէ յիշ միտք գերայարգոյ միմիթար արքայ հայոնին ատօնից եժար, եփն թկաստանգնու պօշխ: Որչափ ընդունելի էր քարոզութին նորա: Որչիսի համարձակութիւն զանձն քացաքենացուղու փառ: Եղբարսնին հակառակորդ աց անտիք ձեռաց ճողովեաց մը անի և զրու ժողովեաց յիւրա շակերոս մը զկրծնաւ որմիան միաբանութիւն կառացաներց: Որոնին ուղանէն ետ քահանայս ձեռն նադրել, և զրու առաքեցաց ինքարոզութիւն: Զիարդ և զրու իդրոց իտպազքութիւն ետ: Զինչ:

ինչ նշանաւ որք եղեն առաքորութիւն առաքեցել քարոզչն:

36

ԱՎԱՐԱՆ. 1700:

II. Եղէն և Հայութուծք ընդիր, որք
մետեւ և ոչ իբրև պլերագրեալ է վարդի
Զալք. բայց առօրինակ բարեաց ոչ դիրք
ահք: Հորուց այլ նշանքուս յայսմ վարդի
իր գեցացուք:

ԱՎԱՐԱՆՆԵՐ. I:

I. Եղէն իշխանութիւնուն
ընս, Եհսու իշխանութիւնուն
այն իտաքչալ և ասմաց աւագութիւն
կահօք: Խոս ժողովուրդուն ոչ շնչարէին
բանուց ետքանի ժամանակագութեալ,

ԱՎԱՐԱՆ. 1701:

ԱՄ ԵՐԿՐՈՐԴ:

Ուր, և զորպիսի ինչ տուան կալաւ դարձ
ձու զաշակերտուն զետեղեցը՝ գերաւ
յարդց մինիթար արբայ հայն մեր: Ձեւ
արդի զուանգէ հալածունն մեծի զերծնէ

ԱՎԱՐԱՆՆԵՐ. 2:

Եկա և ըստ ոյլ արդարութիւն պիտոյից
զնուս բարւուք իտրգօք ինմամրիւն
ցի: Ալրու վայն յաղօիս իր հոյսե.
Լունիդիէ միջւորդունք երանուհայ
վթածաին, Ֆայր յազողեցը նորու.
այլն իրոց վճյուն տղօիս տոնեւ
պարունիրէր: Այս իւս յան է եւսեւ

37

Տաշմակուն տուրե-
կան միաբանու-
թեան միացնակեցաց
չաշոց ի կարգեալ
բոց չօրն անդրօնի
աշխաւջի:

Յորում գրին զանձանց
Գ ժետեռողաց մերոյս միա-
բանութեան նաև զոմանց առ-
շանաւորաց հանդիպմանց,
և զողորմիւթեց եկեւոց, և
ծախեցեւոց իպէտս միա-
բանից:

Յ շ մ ի մ ե ն , I 7 0 0 :

Մերաւստացի միսիթար
վայրդասոյեան որի անուղին
աշբետայր մեր, չունեալ ի խո-
ջանիւն արշաւանց հանդեմ եր-
թաք միաբանու, Եֆոս ի կոստու-
ճաւ արօն, առի զերեցիւորեա-
թի որ ածւ պաշտի բառանց
ի զդիրուն ի ըր, ց, դու զանձանց,
և զանձանց ամարտեան:

Եւ պատ ամ, իսկեւ
ավանդիւ ամ մերոյս միաբանութեան:
Յանազնում ամ միաբանութեան:
Երա եկեւու ողորմանց հանդիւ
միսիթարոց աշբետայր եղեւ ե-

ի սկի ամ իսկ ամ չանց միաբա-
նութեան եին ի ըստ չանց ամ-
բանութեան Յովաննեան վայրդա-
ութեան, որ չարիս ամօս առաջ առաջ
աշխաւութեան աշբետայր մերոյս, և
Եշանը ամ ամ ամ հանց ամ իսկ ամ
վայրդանիւն որ երիս ամօս առաջ ը-
և երշը ունի գուրդիւն որ եր-
իս ամօս առաջ զիսի ամ հա-
և կուտանց ամ ամ ամ ամ եղիս
վայրդանիւն, և աշքանց ամ իսկ
րայնարդիւն, և ակենի ամ իսկ
աղաւուր և, և դաշտ բայս ամ պարիսին,
և սեփականի ամ իսկ ամ ամ ամ
ը, որ յերա կուտանց թաօնաւ,
Ժերենցան, և, ամենա ի ըստ
միաբանութեան:

Յաշմի մեռ . I 701.

Յերկրորդամայի միաբանութ
մայս մը ըմբռութեասուածք
ողօն, իշխանութեասուածք

ի ամի ամի ի. 8. աւայստերի ժո
ղովու աշխայցայր մը շանձ
միաբան մայսամանու տագիչ
և արտ պիտիուրց արդիօշոյ
հողն աշխարհու պարտից մեզ
չամացմանի ամբարտաց
ուսումն զբարի պատուառութ
մը իշխանու ասդիթ մերայ. և եւ ա
թաշնու քննութե աշխանու բայ
որդեաց, պիտիիր քրիստութեա
չամացմանի ամբարտաց

Եւ իսկ ժողովու համարակա-
րիւ մը ընդիրեաց պիտի աշխան
արուածաց կուսի մարդանու ա-
սեաւ ուն արուածի կոյս. ընդիրեա-
չի ի յորդ գրութ, մայրականի գո-
յուրդան այ. և յաստի ի տիրու-
համբան միջնու պարտաճ պարու
պիրացաւեաւ չեւ ստիրէ սայս ան-
եւ ի որոգարի ու շամանաց. և
բայ որութ եւ շամանու ու դիմ-
անիութ. և ամանանու անու-
ի տիրութ. և ան պարագանոր կոյս
շամանաց չեւ միշտ յանձնամբու
առ իսկ թամանանի այսեւ պայ
մանանոր բարեարութեան, իրու
շամանանու կոսելով զոօն ձն
դիման այ. և զուրօրինն. և այս
կոտիս կուղեւ յեւ անուազ մ-
րու զիտրու փառանոր սրբա-
գունեղի ծառդեմն այ. ի մաս

Յաշնի Մանաւու, I 702:

Յերբորդ ուժամբ այսպահական
մարտության ուղարմագիքից իյուն
յանց բարեկայացնից իւրուս, 300.